

ՄՈՒԻՐԱՏԵԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ - ՍԵՒՐ (ԲԱՐԻՁ)

Ս. ՍԱՀԱԿԻ ՏՕՆԸ. - Գեղեցիկ սովորութեան մը համաձայն խանդավառ մթնոլորտ մը կը ստեղծուի Ս. Սահակ պարթև հայրապետի յիշատակին առթիւ. Սեւրի Մուրատեան վարժարանի մէջ, նոյն նշանաւոր հայրապետին անուանակիր Վ.ժ.Իս Տեսուչ Հ. Սահակ վարդապետի սօնին օրը: Փետրուար 12-ի կիրակին, կէսօրէն վերջ, մեր ընտիր բարեկամներու բազմութեամբ և աշակերտաց ծնողաց ներկայութեամբ, Վ.ժ.Իս Պէշիքթաշլեան սրահը լեցուած էր արդէն: Հանդէսին սկիզբ տուաւ աշակերտաց խումբը դպրոցական քայլերգով, որուն յաջորդեցին մաղթանքներ նախ բարձրագոյն դասարանի աշակերտներէն, արտասանութիւններ, յետոյ նորէն մաղթանքներ զանազան լեզուներով: Միջանկեալ՝ շուրջակահար Պրն. Վահէ ձինկէօզեան, նախկին սան և այժմ ուսանող երաժշտութեան Բարիզի «Ecole Normale de Musique»-ի մէջ, ընկերակցութեամբ դաշնակի՝ նուագեց շուրջակով Massenet-ի «Les Méditations de Thaïs» և «Allegro di Veracini», ի յայտ բերելով ճկուն, զգայուն և նուրբ ձիւղ, և մեծ յառաջադիմութիւն մը իր ճպտոտ արուեստին մէջ:

Ապա Գ. Գասարանի աշակերտները ներկայացուցին «Գոլումի վաճառական»ը. գլխաւոր դերասաններն էին Յակոբ Յովակիմեան, Նորբեր Գնդունի, Գառնիկ Խաչատուրեան, որոնք առաջին անգամ բեմ ելլելով հանդերձ՝ յաջողութեամբ ներկայացուցին ծիծաղաշարժ պատկերը:

Յաջորդեցին ապա ուղերձներ, մաղթանքներ և արտասանութիւններ՝ այս անգամ փոքրերու կողմէն, որոնք դաս առ դաս կը նուիրէին իրենց սիրելի Տեսուչ Հօր իրենց գրական աշխատութիւնները՝ մտքի և գրչի սիրուն ցոյցերով: Բազմալեզուեան արտասանութիւններուն մէջ յաջող դեր կատարեցին Պ. Քիւլիկեան, Պ. Թորիկեան Բ. Վուչինոյ և Նորբեր Գնդունի: Յետոյ Տիկ. Կ. Յովսէփեան Թէհրանէն՝ խանդավառուած օրուան հանդէսէն՝ մաղթողական խօսքեր ըրաւ Հ. Սահակ վարդապետին, բոլոր մայրերու և մանաւանդ պարսկահայ մայրերու կողմէն, որոնց զաւակները կ'ուսանին վարժարանիս մէջ: Եւ տեց թէ սրբան հարկաւոր է դպրոցը, մասնաւորապէս Միւթարեան վարժարանները, տալու համար հայ պատանեկութեան տոհմային և առողջ դաստիարակութիւն մը, ու վերջացուց ուղերձով բոլոր հայ կանանց՝ ձեռքի տալու և օգնելու Մուրատեան վարժարանի ծաղկումին ու

բարգաւաճման: Ապա վարի կարգի աշակերտներու խումբ մը խաղացին «Si j'étais le Professeur» շատ զուարթ և շինիչ զաւեշտը: - Հուսկ բեմ բարձրացաւ Հ. Սահակ վարդ. Տէր-Մովսէսեան ուժեղ ծափերու մէջ և ներկայացուց Սուրբ Սահակ հայրապետի մեծ դէմքը իր կրօնական քաղաքական, ու գրական հսկայ գործունէութեան մէջ՝ հանելով օգտակար հետեւութիւններ գաղութահայ հասարակութեան համար:

* *

ԲԱՐԵԿԵՆԴԱՆԻ ՆԵՐԿԱՅՈՒՄԵՐ. - Միւթարեան վարժարաններու մէջ պատմական դարձած աւանդութիւն մըն է այլևս թատերական ներկայացումը Բարեկենդանի օրերուն: Սեւրի Մուրատեան վարժարանի ազնիւ բարեկամները, աշակերտաց ծնողները, և զաղութի ընտրանին ինչպէս ամէն տարի այս տարի ալ յատուկ համակրութեամբ, չէին ուզած աչքէ վրիպեցնել Փետրուար 19 թուականը: Կիրակի կէսօրէն վերջ, ժամը Յին, Վ.ժ.Իս Պէշիքթաշլեան թատերասրահը արդէն սկսեց էր լեցուիլ: Ընտրուած նիւթն էր «Ալիօկալը», Եիլլերի «Աւագակներ»ուն վերածում մը աշակերտական բեմերու վրայ, կատարուած Հ. Թաղէոս Թոմասանէն: Խոր հոգեբանութիւն պահանջող խաղ մը՝ բաժնուած 6 արարի, յաջող արդիւնքով պսակուեցաւ:

Երանօթ ըլլալով յուզիչ ողբերգութիւնը՝ զանց կ'ընենք մանրամասնութիւնը տալու. կը բաւէ վերլուծել վշտահար հօր մը անէծքին դառնութիւնը և զղջացած զաւակի մը արցունքը մեռած հօր վշտահար դիակին վրայ՝ ներումի յոյսով:

Պէտք է ըսել որ աշակերտները, իրենց վրայ թափուած աշխատանքը լիովին արդարացուցին և կրնան Պէշիքթաշլեաններու կամ Հէքիմեաններու՝ նախկին Միւթարեան սաներու՝ արժանաւոր հետեւողներ յայտարարուիլ իրենց թատերասիրութեամբը ու նուիրումով: Սիրողի հանգամանք ունենալով հանդերձ անոնք յաջողութեամբ ներկայացուցին յանձնուած դերերը: Բաց ի Ոտքարէն, որուն դերը վարժարանիս վաստակաւոր և արդիւնալից հսկիչ Պր. Պայեան կատարեց իրապէս արուեստագէտի նրբութեամբ, աշակերտներէն զովեստի արժանի են Ստեփան Պօղոսեան՝ որ Էռնանի դժուար ու հոգեբանօրէն բարդ դերը յաջող կերպով արտայայտեց, Պերճ Հանջերեան՝ որ նմանապէս Ալֆոնսի դժուարին դերին մէջ բաւական յաջողութիւն ցոյց տուաւ նկատի առնելով իր տարիքին անչափահասութիւնը. Գալիթ Խոջամիրեան՝ Օֆղանի յանդուգն ու բուռն նկարագիրը լաւ պահպա-

նեց բեմին վրայ: Ծնորհաւորելի են, համեմատութեամբ միւսներուն, նաեւ վարուժան Պոզահեան՝ Վիկտորի դերին մէջ, ինչպէս և Գէորգ Այանեան՝ Ֆերտինանտի դերին մէջ:

Այս ցնցող ու յուզիչ ողբերգութենէն վերջ ժողովուրդն սթափեցուցին և ծիծաղեցուցին երկու երգախառն զաւեշտներ, մին Ֆրանսերէն լեզուով «Le Flageolet magique» և երկրորդը իտալերէն «La scuola del solfeggio», որուն մանաւանդ զուարթ ու աշխոյժ շեշտը, շատ հաճելի անցաւ հանդիսականներուն և գեղեցիկ փակում մը տուաւ հանդէսին: Կարելի է ըսել որ այլևս վարժարանիս աշակերտութիւնը, այսպիսի երգախառն ներկայացումներու մէջ շահած է համակրանք մը ժողովուրդին կողմէն, և շատեր կու գան միայն հիասթափութեամբ ունկընդերու զանոնք, որոնց յաջողութեան մէջ յայտնի է թէ մեծ արժանիք ունի Վ.ժ.Իս երաժշտութեան Ուսուցիչ Պր. Գուրգէն Ալեմշահ: Հ. Մ. ձ.

ՄՈՒԻՐԱՐԵԱՆ ՎԱՐժԱՐԱՆ - ՀԱԼԷՊ

ԹԱՏԵՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՒՄԵՐ - ՏԱՐԵՄՈՒՍԻ ԱՌԹԻՒ. - Միւթարեան Հայերը ինչպէս այլուր իրենց դարաւոր ազգանուէր Հաստատութեանց մէջ՝ հոս Հալէպի իրենց նոր հիմնած վարժարանին մէջ ալ գեղեցիկ գաղափարով մեր գաղութի տղոց բարոյական և ուսումնական կրթութեան հետ անբաժան դրած են իրենց ծրարին մէջ թատերական բեմը. և հարկ է ըսենք որ այդ բարի սովորոյթը միայն մեր զաւակներուն համար չէ որ կրթական ազդակ մը կը դառնայ, այլ նաեւ բոլոր անոնց որ այլևս հրապուրուած մեր սիրելի Հայրերուն անձնուէր գործունէութենէն և շինիչ վարմունքէն՝ հոն կը փութան և միշտ գոհունակութեամբ կը վերադառնան այդ յարկէն:

Տարւոյս մէջ կրկին վայելքն ունեցանք հոն՝ բեմական ներկայացումներու. առաջինը 1939ի տարեմուտի առիթով կազմակերպուած, աւելի ընտանեկան և մտերմիկ ձեւով մը՝ Յունուար 8-ին, Լատիններու եկեղեցոյն սրահին մէջ:

Ի սկզբան երգուեցան՝ Միւթար Աբբասօր քայլերգը «Զարրիւր աշխարհ» և Հ. Պէրպէրեանի «Կաղանդի խաղերգ»ը՝ աշակերտներու խումբ բերով. յետոյ Ժ. Աճէմեան, Գէորգ Դահիւնեան և Ալեքսան Ազազեան սաները ցուցադրեցին «Les deux bégues» զաւեշտը որ շատ զուարթացուց ներկայ հասարակութիւնը: Միջանկեալ Վ.

Սրուանձտեանցի «Մանուկ օրէս վարդ եմ սիրել» քառաձայն խմբերգէն վերջ՝ լսեցինք «Շաքարավաճառը» սիրուն տրամախօսութիւնը՝ որուն դերակատարներն էին Յարութիւն Օտապաչեան և Վահագն Սարգիսեան:

Յետոյ տեղի ունեցաւ «Ծննդեան ծառը և որբիկը» երգախառն կտորը գոր յաջողութեամբ ներկայացուցին՝ Պ. Պապիկեան, Զ. Ատուրեան, Ս. Ներսէսեան, Ե. Հալաճեան, Տ. Հերարդեան, Հ. Տասնապետեան, Վ. Պապոզեան և Հ. Պէրպէրեան:

Գ. Մովսէսեանի «Լուցկեվաճառ» մեներգէն վերջ Ա. Քիւլիկեան և Կ. Գարայեան «Մտաւաճառն և խոհարարը» զաւեշտական զուգերգը տուին, ապա Հ. Պէրպէրեանի «Գիւղացի գեղեցկուհին» և «Մեր տուները չեն մնան» քառաձայն խմբերգները և հուսկ «Le Docteur Mabouloff» զաւեշտը գոր մեծ յաջողութեամբ ձեւացուցին՝ Ա. Քիւլիկեան, Յ. Գասարեան, Վ. Կիւլիկեան և Թ. Ոսպիկեան:

Կ'աւարտենք Ա. մասի մեր համառօտ տեղեկատուութիւնը շերմ խնդակցութեամբ վարժարանին վաստակաւոր Հայրերուն, երգահան Պրն. Հ. Պէրպէրեանի և ամբողջ դերասաններուն:

ԹԱՏԵՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՒՄԵՐ - ԲԱՐԵԿԵՆԴԱՆԻ

Փետրուար 19ի կիրակին էր որ դարձեալ Լատիններու եկեղեցոյ սրահին մէջ կէսօրէ վերջ թատերական ներկայացումներ տուաւ քաղաքի Միւթարեան վարժարանը՝ ճոխ յայտագրով մը: Խուռն բազմութեան առջև նախ բեմադրուեցաւ Ֆրանսերէն լեզուով կատակերգութիւն մը «Le Docteur Oscar» մէկ արարով, անսայթաք առողանութեամբ և յաջող խաղարկութեամբ զայն ներկայացուցին՝ Ա. Քիւլիկեան, Ռ. Միսիրեան, Յ. Գասարեան, Թ. Ոսպիկեան, Ա. Մալիքեան և Ժ. Անանեան:

Յաջորդեց «Գիւղական դպրոց մը» երգախառն պատկերը այնքան յաջող և սիրուն եղանակներով համեմուտ: Աշակերտներու զասը կը ներկայացնէին խումբ մը սաներ, իսկ վարժապետինը՝ Ա. Քիւլիկեան:

Կեղրոնական մեծ կտորը՝ «Թէոդոր Սալուսի» ողբերգութիւնն էր, 4 արարով դրուագ մը մեր քրիստոնէութեան նախկին շրջանէն հեղինակութիւն Հ. Մինաս Նուրիխանի:

Նահատակ Թէոդորի դերը կատարեց Ժ. Աճէմեան շնորհալի և ազնուական խաղարկութեամբ, իսկ անոր հօր՝ Սուրէն իշխանինը՝ Կ. Գարայեան, վսեմ ու խրոխտ՝ ինչպէս կը պահանջուէր: Յա-

Ղող էր դերը նաեւ Ա. Սիւքիւթեանի և միւս դերակատարներուն՝ Ն. Գանթարճեանի, Ա. Նաճարեանի, Հ. Տէր Յարութիւնեանի, Յ. Չինչիւնեանի, Ժ. Թապագեանի և Ժ. Տէմիրճեանի:

Ապա յաջորդեցին կատակերգական - երաժշտական գուարթ կտորներ, ինչպէս « Հնակարկատները » որուն մէջ յաջողութեամբ պատկուեցան Յ. Օթրաքճեան և Ա. Ներսէսեան:

Սպանիական խաղերգ «Մտորիտի պողոտայէն» «Երեք գողերը» պատկերը գուարճալի փակում մը եղաւ թատերական կտորներուն. զայն յաջողութեամբ ներկայացուցին՝ Կ. Գարայեան, Ռ. Միսիրեան և Յ. Պապիկեան գողերու դերով, իսկ Յ. Օթրաքճեան, Ժ. Սապպաղեան և Թ. Ոսպիկեան ոստիկաններ:

Անգամ մ'ալ ջերմին շնորհաւորութիւններ մեր սիրելի Միսիրեան Հայրերուն, որոնք գիտեն գուարճացնել ու կրթել միանգամայն, և այդ բեմին պատրաստութեան մէջ դուրս ցայտեցնել կու տան մեր տղոց մէջ այնքան գեղեցիկ յատկութիւններ՝ մեծապէս կարելոր անոնց վաղուան ընկերական կեանքի համար:

Մ. Հ.

ՄԻԻԹ. ՎԱՐԺԱՐԱՆ - ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ

Թատերական-երաժշտական հանդէս. - Փետր. 5ին Lycée Français ընդարձակ սրահին մէջ աշակերտաց ծնողներու և հրաւիրեալներու ներկայութեան կատարուեցաւ չքեղ հանդէս մը, որ կը կապէր Մեծին Միսիրեանի Արքայի Ծննդեան տարեդարձը Վարդանանց զիւցազնական յիշատակին, պարզելով ընտիր և նրբաճաշակ յայտագիր մը:

Վարագոյրը կը բացուէր Եգիպտական քայլերդով, և «Քնար Նուագախումբ»ի ազնուօրէն բերած օժանդակութեամբը երգուեցան «Միբուն պտուկերը» և «Միբուն Մանիշակ»ը քանի մը դործիքներով: Իսկ այլ և այլ լեզուներով աշակերտներու կատարած արտասանութիւններէն արժանի են յատկապէս յիշատակուելու Գամա-Քաթիպայի «Հայեր ի՞նչ անենք»ը. Ա. Ահարոնեանի «Արտաւազը մեզի տուր»ը և Վարուժանի «Առկայծ ճրագ»ը: Մանկապարտէզի փոքրիկներն ալ Օր. Շաքէ Ծերօնեանի խնամքով անսայթաք և համարձակ արտասանեցին արձակ և ոտանաւոր կտորներ, մեծ հաճոյք պատճառելով թէ ծնողներուն և թէ հանդիսականներուն:

Երիցագոյն աշակերտներէն Պէզազեան, Աշոտեան և Զիւնիկիբեան ներկայացուցին Ֆրանսերէն լե-

զուով Բոննէյլի «Միս»էն ա. և բ. տեսիլը Բ. Արարին, յստակ և մաքուր շէշտով և իւրացնելով խաղին ոգին:

Վարժարանին Ֆրանսերէնի Ուսուցիչը՝ Պրն. Շարլ Հանանիա ոգեւորեց իր ունկնդիրները Clovis Huguesի «Le Drapeau» հայրենասիրական կտորին արտասանութեամբը, և մինչ նա կը նկարագրէր զինուորներու դունդի մը հեռզետէ տասանորդուիլը թշնամի զնդակներէն և վերջին զինուորին ձեռքը մնացած զբօշին անյայտանալը, հետուէն կը լսուէր «Բամ փորտան»ը որ երթալով կը զօրանար մինչև յանկնկալս դետին ինկած հայ դբօշը օդարձրանալով խոտուեցաւ հանդիսականներուն սենդազին ծափահարութեան՝ մարտահրաւէր նըւազին ուժգին բոմբիւնը:

Քիչ վերջ սկսաւ Մանկապարտէզի «Գայլիկ»ներու զբօշախաղը, իրենց պետին՝ փոքրիկ Յակոբեանի հրամանի և դաշնակին ընկերակցութեամբ հաճելի էին փոքրիկներուն ճկուն շարժումները. և մինչ Յակոբեան արտասանութեամբ մը հայկական, արարական և միսիրեան վարժարանին երեք զբօշներու իմաստը կը պարզէր, իր Գայլիկները կենդանի պատկեր մը կը կազմէին պարզուած երեք զբօշներու հովանիին ներքեւ:

Հանդէսին Բ. մասը կը բացուէր Միսիրեան Նուագախումբի «Ինչո՞ւ ապշած ես լճակ» և «Ննչիւր մանկիկ» երգերով, նախ մանտօրիներու վրայ և ապա ձայնական զործիքներով ալ նուագուած:

Օրուան բանախօսն էր Վարժարանին անդլիներէնի ուսուցիչ Պրն. Մատթէոս Փափազեան, որ իր բնատուր ճարտասանութեամբ ոգեւորեց հանդիսականները, համառօտ բայց որոշ դիժերու մէջ նկարագրելով Միսիրեան Միարանութեան փրկաւտ դերը և անմահ Միսիրեանի ճաճանչաւտ դէմքը, ստիժ առնելով փետրուար 7ի իր ծննդեան տարեդարձի մերձաւոր զուգարիպումը: Որքան ժողովուրդը նոյնքան ալ պերճախօս Ուսուցիչը չկարողացան յազուրդ տալ իրենց փափաքին, ժամանակին սղութեան պատճառով:

Ներկայացուեցաւ յետոյ « Les petits marauders », մէկ-արարով, զիւղական կատակերգութիւնը: Ամբողջ խաղը՝ Ֆրանսերէն լեզուով, արժանացաւ հանդիսականներէ զնահատանքի և ծափերու, ի դովեստ փոքր դերակատարներուն:

Այս անգամ ալ Վարժարանին ուսուցչուհի՝ Օրթադուհի Մարաիրոսեանի խնամքով պատրաստուած էր փոքրիկներու պարը, որ միշտ ախորժեկի է ժողովուրդին և մանաւանդ ծնողներուն:

Հանդէսը կը փակուէր զաւելտով մը և հարկ էր բազմութեան կրած տղաւորութիւններուն վրայ աւելցնել լուազոյն ազդեցութիւն մը. ահա ինչ որ յաջողեցան ներկայացնելով «Առաջին անգամ ի Միլան» խաղը. դովելի է յատկապէս Պետրոս Զիւնիկիբեան աշակերտը, որ դերասանի ամէն յատկութիւնները մարմնացուցած էր. շնորհաւորելի է նաեւ զինքը և ընկերները հրահանդող Պրն. Զարէս Պալեան՝ որ անձնուիրութեամբ և համբերութեամբ առաջնորդած էր դերակատարները յաջողութեան դափնեպսակին:

Թղթակից



ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՁԱԳՈՒՆԳ	էջ	ECHOS ARMÉNIENS	P.
Տօնական ու քառերական հանդէսներ		Fêtes et représentations théâtrales dans les Collèges des PP. Mekhitharistes	
Միսիրեան վարժարաններուն մէջ.		Réd. — Au collège Moorat-Raphaël de Venise	59
Խմբ. - Մուրատ-Ռափայէլեան - Վենետիկ	59	P. M. Dj. — Au collège Moorat de Sèvres	62
Հ. Մ. ձ. - Մուրատեան վարժարան - Սեւր	62	J. P. — Au collège Mékhithariste d'Alep	63
Յ. Փ. - Միսիրեան վարժարան - Հալէպ	63	Correspondent. — Au collège Mékhithariste d'Alexandrie	64
Թղթակից. - Միսիրեան վարժարան - Ալեքսանդրիա	64	Masis. — † Messe de Requiem pour S. S. Pie XI à Tauris (Iran)	53
Մասիս. - † Նորին Սրբութիւն Պրոս ԺԱ			
Պապի հոգեհանգիստը Թաւրիզի մէջ	58		

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹԵԱՄԲ ՍՏԱՅԱԾ ԵՆՔ

Գոյամարտ օրացոյց. հր. Հ. Յ. Դ. Պատանեկան միութեան. Ժ տարի. տպ. Յ. Յ. Ճարեան, Փարիզ, դ. 5, 50 Փր.

Ա. Վոլմար. - Պուրկտորֆի երիցատան յաղթանակը. թրգ. Հէտվիկ Պիւլ. տպ. «Արարա», Հալէպ, 1938 էջ 304, դ. 40 Սէնթ

Մատենաշար «Արաբս» քերթի, Տպ. Ա. Ստեփանեան Աղեփանդրիա

Արտաւազ Արքեպս. Սիւրմէեան. - Յովհաննէս Կոլոտ Բաղլիչեցի և Բարդէն աթոռակից Կիլիկեցի. տպ. Անթիլիաս, 1938, էջ 104, դ. 5 Փր.

Հայկ. Բարեգործ. Ընդի. Միութեան Ընդհ. Տեղեկադիր և Հաշուեկէլի 32դ տարեշրջանի, 1937.

Վ. Նաւասարդեան. - Ալիարհի նոր բաժանումը (Միւնիխի տիթով) շորս քարտէսներով. տպ. «Յուսարեք», Գահրէ, 1939, էջ 323, դ. տու. 1

Շահան. - Ալեքսանդրապոլի զաւնադրէն՝ 1930ի Կովկասեան ապստամբութիւնները (վերջնահատումներ). հատ. Ա. Ալեքսանդրապոլի զաւնադրէն Փետր. 18ի ապստամբութիւնը. տպ. Ա. Արապեան - Մայրսէյլ, 1934, էջ 260. դ. Փր. 20

— Հատ. Բ. Փետրուար 18ի ապստամբութենէն Պրոմէթէի հրապարակումը. 1935, էջ 299, դ. Փր. 20

Ֆերապ. - Տուպտանքներ (քերթուածներ). տպ. Սիփան. Ա. Գիթապճեան. Մարտէյլ, 1938, էջ 30. դ. Փր. 4

Խ. Ամիրեան (խմբ.). - Ովասիս. տարեկիրք զեղարուեստի և դիտութեան. տպ. Կիւթէմպէրիկ Կ. Ն. Մադաճեան, Կ. Պոլիս, 1939, էջ 192, դ. տու. 1

Սիմոն Գարամանեան. - Գրգանի տարեցոյց, 1939, Ի տարի. տպ. Տէր-Յակոբեան, Փարիզ, 1939, էջ 128, դ. Փր. 5

Ներսէս - Յովսէփ Վ. Փափազեան. - Վսեմ հիմնադիր մը. Ս. Իգնատիոս տը Լոյուս. տպ. Յ. Մ. Սէթեան, Կ. Պոլիս, 1934, էջ 32,

— Հրաչապործներու իշխան յիտալիա՝ Ս. Փրանկիսկոս Պաւլայեցի. տպ. Յ. Մ. Սէթեան, Կ. Պոլիս, 1935, էջ 48

— Գերմարդկային վսեմութիւնը մարդկային կեանքի մը մէջ. Ս. Յովսէփ Կոպերնիկեան. տպ. Յ. Ճարեան, Կ. Պոլիս, 1939

Կրօն Մ. Չազրեան. - Լքուած ընտանիքը. էջ մը պոլսահայ կեանքէ 1887-1913. տպ. Նիւ Եօրք, 1938, էջ 40

Եր. Մարիեան (հր.). - Գանձաբան Հայկական երգերու, Ա. Բ. Գ. գիրք, մեծադիր, էջ 376

— ձայնադրուած և պատկերազարդ. կը բովանդակէ՝ Ազգային, յեղափոխական, ժողովրդական, սիրային, կրօնական, դպրոցական Հայաստանեան բոլոր երգերը. մէն մի հատոր՝ 25 Ե. Գ., 6 շիլին, 1.50 տուար: Տպ. Ոսկեսառ. հասցէ՝ Imp. Vosguédar, Rue Galal, Le Caire (Egypte).

Ն. Լ. Միլիտոնեան. - Մօր մը սիրտը (հատարածոյ 33 լուսադոյն պատմուածքներու) տպ. Փարոս, Փլովսիւ, 1937, էջ 82, դ. 25 լեւ.

Սկաուտը, բացառիկ «Ամսօրեայ շրջաբերական» (հր. Հ. Բ. Մ. Երուսաղէմի մասնաճիւղին) Երուսաղէմ, 1938.

Հ. Մկրտիչ Պոտուրեան. - Հայ Հանրապետական Հայաստանի քաղաքները, զիւղերը, լեռները, վանքերը և պատմական վայրերը, հին ու նոր հայ գաղութներ, Հայ հին ու նոր դէմքեր (թագաւորներ և իշխանաւորներ, կաթողիկոսներ ևն) Հայութեան հետ կապ ունեցող հին ու նոր օտարականներ, Հայ պարբերական մամուլը ևն: Գիրք Բ. Թ. 2, 1938, Պուրքէշ, (էջ 233-400), գինն է՝ 120 լէւ, 1,25 տուար, 25 Փր., 4 շիլին, 90 լեւ, 100 դրուշ, 100 տրախմի:

Célébration solennelle du quinzisième centenaire de la traduction Arménienne de la Bible, au grand Amphithéâtre de la Sorbonne, 29 Mars 1936. Librairie Ernest Leroux, Paris, 1938, p. 80, prix 8 frs.